



# Դ Ի Տ Ա Կ

## Բ Ի Ի Զ Ա Ն Դ Ե Ա Ն

### Դ Ի Ն Դ Բ Ո Յ

### Ը Ն Կ Ե Բ Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Բ Շ Ա Բ Ո Ւ Ն Ե Ա Յ

1 8 1 4 .

11. 12. 13. 14. 15. Մ Ա Յ Ի Ս :

#### Պ Ա Վ Ի Ե Ռ Ա .

Ա-հոսիս . 8 Մայիս :

**Ա**ւուսթայի գաղեթան , Տասարակաց գաղեթաներէն ժողոված դաշնակցաց զորացը թիվը՝ որ հաներէն աս վերջի անդամը Ֆրանսրդին դէմ , այսպէս կը համարէ :

Վրէտէ Պալիէնացւոց զորաց Ճէնէնալը էր մեծ բանակին մէջ 36,000 զօրքով . Հիւսիսային բանակին մէջ Պրոնսովիէ՛՛՛՛ Ճէնէնալը ունէր 32,500 : Վիէմաուի Տուգան ունէր 23,350 : Աստիսի Բրինչիբէն ունէր 4,250 : Աստիս-Համպուոկին Բրինչիբէն ունէր 9,250 : Վրութէմպէնկի ժառանգ Բրինչիբէն ունէր 22,330 : Ասոնց ամենուն գումարը կընէ 127,660 . ասոնց վր թէ որ աւելցնեն անկանոն զօրքերը ամենուն մէկէն թիվը կը լայ 290,120 :

Այնպէս կայսեր բանակը թէ՛ Ֆրանսաին և թէ՛ Իդալիային մէջ էր 250,000 : Մոսկովին բանակը 250,000 : Պրոնսրին բանակը 200,000 : Ըվէտին բանակը 30,000 : Օլանտըն բանակը 30,000 : Ինկիլիդին բանակը Սպանիաի ու Բաեզի Պաստիին մէջ 60,000 : Սպանտօլին ու Փոթթուբէշին բանակը 80,000 : Նաբօլին բանակը 30,000 : Տանիմադային բանակը 10,000 . ասոնց ամենուն մէկէն գումարը կընէ 1,230,120 :

Ինչ ատենէն ետև Մոսկովին բանակը

եա բաշլի պիտոր Ֆրանսաէն : Աս Մոսկովին բանակը եա բաշլելու ատեն 5 խումբ պիտոր բաժնրվի , և 5 նալ տարբեր ճամբաներով պիտոր երթան Մոսկովստան . առջի խումբը որ է 25,000 ձիաւոր . Ռէնօ գետը պիտոր անցնին Քօլօնիայէն : Երկրորդ , անցնին պիտոր Ռէնօն Մակօնցաէն : Զեր խումբը 40,000 Տեռեակ ու 20,000 ալ ձիաւոր , անցնին պիտոր Ռէնօն Մանչէրիկէն : Հինգերորդ խումբը որ է ետեկ զօրքը բանակին և է 35,000 Տեռեակ , և 15,000 ալ ձիաւոր պիտոր անցնին Ռէնօն Սթօլհօֆէն : Առջի 4 խումբին առջեւէն իբրև առաջնորդ պիտոր երթայ 4 խումբ խաղախներու . ասոնց հետ թէ որ համրվինէ ուրիշ միացեալ խումբերը գերիները և հիւանդուէ նոր առողջաները , բանակին 3 բային մէկին չափ ալ վրան կաւելնայ :

9ին :

Տասարակաց գաղեթաներուն մէջ կարդացվեցաւ աս հետևեղ որոշմունքը՝ Եւրոպայի տերութիւններուն բաժանմունքներուն վր :

Ֆրանսան՝ բաց ՚ի ան երկիրներէն որ ունէր Ֆրանսաի առջե խոովուէն առաջ , հիմայ պիտոր ունենայ Պէլճիօէն մէկ բանի տէղեր . Պէլճիօին մէկալ տեղերը պիտոր միացվի Օլանտաին հետը : Մոսկովին տերութիւն

Թիւր առնու պիտոր մէկ մասմանալ Լէհաս տանէն : Պուռջ բայ 'ի իրեն տէրունէն , առնու պիտոր Սաքսոնիային մէկ մասը : Նէմցեն առնու պիտոր Լիւրիկեան գաւառնէրը , Վէնէտիկը իրեն ամեն սահմանովը ու բոլոր Լոմպարտիան : Արշտուգա Ֆերտի նանտոն Թուրանան : Իդալիայի փոխարքան Աուրձպուռիի Տուդայուեր : Արշտուգա Ֆրանչիսքոն Սուտենան : Ֆրանսաի Ճիւզէրինա առջի կայսրուհիին՝ Նոմմանտիային մէջ կէլիւմը պիտոր կապեն : Պոնաբառն Թէին մորը , ու եղբարը պիտոր կէլիւր կապի իւրաքանչիւրոց 500,000 դէշ :

Աս բաներոս վերաբերեալ շարիապարներ պարտեցան գաղթաններուն ձեջ , բայց հիւ ձեջ սարոյ գանձը չէ , և հիւ ձեջ չբերէր ինչ որ չըլլայ վերջի սարազարուիէ խաղաղութ : Աս ճիւղարդուիէ խաղաղութեան նաև նոյն իսկ գաղթանները որ պարտեցին առ խաղաղութը :

**Ձ Վ Ի Յ Յ Է Ռ Ի .**

Պարտիէս . 25 Արտիէ :

Մարիա Լուիշիա Ֆրանսաի կայսրուհին որոշվեցաւ որ դառնայ երթայ Վիեննա իրեն տղով : Նէմցեն կայսրը հրաման չհարվալ որ ընդունի չորս միլիոն իրեն օարեկան կէլիւր որ Ֆրանսագին աղբը կապերէր : Պէտնարտոթ Շվետի Թիւրը որ էր նաև Բոնիթէ Բուսիոն Բրիտիւրէն , յայտնեց դաշնակցաց իրեն կամը , թէ կուզէ հրաժարիլ Շվետի Թիւրուէ աթոռէն , և յանձնէ իշխանութիւր չորս կուսթավոն տղուն՝ որ էր օրինաւոր ժառանգը աթոռին : Փարեզէն եկած խապարները պատմեցին թէ Լուիշի 18երրորդը ըրաւ ան Բրիտիւրէն Ֆրանսաի Բոնիթէս թապլ որ է մէկ մեծ պաշտօնմը :

**4 Մայիս .**

Մայիսի 2 ին , իրեկվան դէմ սահաթը 7 ին Ֆրանսաէն եկաւ մտաւ աս քաղաքը Մարիա Լուիշիա Նէմցեն աղջիկը իրեն տղով , ու ուրիշ ընկերներով : ասոր առջեւ կերթայ ինկոր խեւը զորք և ասոնց ետեւէն կուգար կոր առապաները : Ան առապան՝ որուն մէջը նստերէր Նէմցեն աղջիկը , կրգաշէնկոր 8 ձերմակ ձի , իսկ մէկալ ամեն առապանէրը վեց վեց ձիերով էին . շատ ժողովուրդ աս թիւրազուններուն թառաջ գացերէին : Երբոր գնաց մտաւ իրեն համար պատրաստ ված պալատը , երբեմն երբեմն պատուհանին կերևնար ժողովուրդեան՝ ինչպիս որ ստվորուի էր մեծ մարդիկներու . վերէն մինչև վար ձերմակ հագված էր , և գլուխնալ դրերէր ձերմակ շափիս . կերևնար պատուհաններէն նաև տղան ալ շատ անգամ , որ էր

աղբոր ու համեմատ կաղմվածքով . ժողովուրդները քանի որ կրտեսնէին աս թաղաւորազունները , աղէկ յարգութիւն ու պատիվ կուտանին . դիշերը փառաւոր լուսաւորութիւն ըրին քաղքին մէջ :

Մարտի 4ին , առաւօտեան սահաթը 10ին մօտերը թաղաւորազունները ասկից ձամբայ ելան երթալու դէպ 'ի Գերմանիա :

**Ս Պ Ա Ն Ի Ա .**

Մարտի . 26 Արտիէ :

Երբոր Ֆերտիանտոս սպանիաի Թիւրը հասաւ Ճերոնա , շուտը բուռիէնովը ելաւ անկից այսպիսի ուրախալի խապարը Մարտի տանելու համար : Մարտի 26ին իրեկվան սահաթը հին հասաւ բուռիէնովը մայրաքաղաքը , մէկէն խապարը սկսաւ տարածվիլ քաղքին մէջ . բոլոր քիթացիները ոտք ելած աստիս անդին կրվագէին աղէկը իմանալու համար . տահա բոլոր քաղքին մէջ չէր տարածված խապարը 'ի վի այսր ամի կրթնուտար օդը ժողովուրդեան ձայնէն որ ամենքը մէկ բերան կրկանէին կեցցէ , և այսպիս քից ատենվան մէջ տարածվեցաւ խապարը բոլոր քաղքին մէջ . բոլոր ժողովուրդը դուրս ելերէին իրենց տուներէն , և քաղքին ամեն կողմը կրլուսվէր անպատմելի ուրախութե ձայներ . դիշերը բոլոր քաղքին մէջ շատ փառաւոր լուսաւորուի ըրին , քաղքին ձամբաներուն մէջ անչափ անթիւլ անհամար ժողովուրդ լցվէրէր , որ գալելու տեղ չէր մնացի . ուրախութե ձայները բոլոր քաղաքը կրթնաօացնէրկոր , ամեն մեծ ու պղտիկ պատուհաններէն շատ կարեղիներն պարեալներ , զարդեր . շատ մարդիկներու ու կնիկներու խուճբերալ ամենքը հաստ հաստ կերուններ ձեռվընի առած ու դիմացնուն չաղջիներով կրպտողտէին քիւքին մէջ , և վերջապէս մէկ խօսքով ըսենք էր այնպիսի ուրախութե որ մինչև որ մէկը հոն չըլլայն ոչ կըրնայ ստորագրել և ոչ լսողը կըրնայ իմանալ ինչպէս որ պէտք է նէ : Բոլոր քաղքին մէջը կրլուսվէր ինչպէ՛ Ֆերտիանտոս , կրբւլի Պոնաբառնէ :

Սառախոցցա . 9 Արտիէ :

Ապրիլի 6ին , Ֆերտիանտոս 7 երկ Սպանիայի Թիւրը հասաւ Սառախոցցա՝ հանդերձ Տոն Բառաթ իրեն եղբորմովը : կէսօրէն ետեւ սահաթը 2 ին , թօփերու ձայներով լուսաւորին բոլոր քաղքը բնակիչներուն թաղաւորին հասնիլը , բոլոր ժողովուրդը լցուեցան անպատմելի ուրախութե . անթիվ անհամար ժողովուրդները որ կուգային թաղաւորին ետեւէն կուլայինկոր իրենց ուրախու :

խուէն, թէրբ բայ առապայիմը մէջ նոստած Սառակոցցա քիլին ազնւականները կըբաշէինկոր, անոնք որ աշխատեցան ամիկն իրենց ուժով ի փառս աս քիլին, անոնք որ ամիկն իրենց զօրութե պատերազմեցան պաշտպանելու հմը թէրբին ազատուելը և իրաւունքները, պէտք էր որ այսպիսի փառաւոր յաղթանակով բերէին խօթէին բաղաբը իրենց թագաւորը: Սառակոցցային ազնւական խաթունները պիւէ պարզ ու պարկեշտ կերպով հաբւած, ու շէրտե չուվաններ առապային թախմիշ քրած կօզնէին թագաւորին առապան տանելու . մէկ գունդմը Մատրիտի Տրակօն ըսված ձիաւորներու ճամբայ կըբանայինկոր թաղաւորի առապային առջևէն, թէրբին ետևէն ալ կուգանկոր հեռեակ թիւֆէնկի զօրք խառնրված ան զօրքերուն հետ որ բաղքի պաշտպանուելը համար պատերազմէին բաջուբ, ասոնք ետևէն բաղաբալետը, թէրբին տեղակալը և Վինթինկ համ Ճէնէալը ուրիշ երևելի օՓֆիցիաներով ու ուրիշ իշխանազուն անձինքներով, և այսպէս փառաւոր հանդէսով տարին մտուցին Սաթակօի տուգան պալատը որ պատրաստերէին թագաւորին համար:

Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Որչափ արիւնահեղ ու վնասակար եղաւ աս երկու տարվան պատերազմները Փրանսըզի ազգին բազմամարդութիւն կերևնայ աս հեռեակ զինուորագրութե ցանկէն՝ որ ժողովը վեցաւ . 1812ին . 1813ին:

1811ին, ղեկտեմբերի 20ին ձերակուտին վճուոյն կէտք ժողովըվեցաւ 1792ին ծնածներէն . . . 120,000:

1812ին, մարտի 14ին եղած ժողովքին մէջ վճարվեցաւ՝ որ ժողովքին 1787ին ծնածներէն մինչև 1792 . . . . . 100,000:

1812ին, սեպտեմբերի մէկին եղած ժողովքին մէջ վճարվեցաւ՝ որ ժողովքին 1795ին ծնածներէն . . . . . 137,000:

1813ին, յունվարի 11ին եղած ժողովքին մէջ վճարվեցաւ՝ որ ժողովքին 1789ին և 1794ին ծնածներէն մինչև 1792 . . . . . 250,000:

1813ին, ապրիլի 3ին եղած ժողովքին մէջ վճարվեցաւ՝ որ ժողովքին 1792ին ծնածներէն մինչև 1797 . . . . . 90,000:

1813ին, օգոստոսի 24ին եղած ժողովքին մէջ վճարվեցաւ՝ որ ժողովքին Փրանսըզի տերութե:

Թէն՝ որ է սահմանակից Սպանիաի, 1794ին ծնածներէն մինչև 1794 . . . . . 30,000:

Իսկ ուրիշ Փրանսըզի դաւառներէն՝ որ ծնած էին նոյն տարվան մէջ, և 1795ին ծնածներէն ժողովքին . . . . . 280,000:

1813ին, նոյեմբերի 17ին եղած ժողովքին մէջ վճարվեցաւ՝ որ ժողովքին 1786ին ծնածներէն մինչև 1794 . . . . . 300,000:

Գումարը բոլորին . . . . . 1,307,000:

Այսչափ զինուորաց գումարը որոշվեցաւ ձերակուտէն, բայց ով որ Փրանսըզի զինուորագրութե կանոնները գիտէնէ, կըտեսնայ որ չի պահվիր աս որոշված թիվը ձերակուտէն, զէրիմ թէ որ մէկ միլիօն որոշված է նէ՛ կըժողովքին մէկ միլիօնուկէս: Աս վերի դրած զօրաց գումարը կըժողովքէր ան դաւառներէն որոց մէջը ամիկնքը մէկէն կըհամրվի 30 միլիօն բնակիչ: աս դաւառներէն դուրս էր Վաճառակից բաղաբները . Օլանտան իրեն սահմանով, հոռմայու սահմանները, ու Թօսթանան իրեն սահմանով:

Հասարակօրէն ան դաւառներուն մէջ՝ ուսկից որ ժողովքըվեցաւ աս վերի յիշած զօրաց գումարը ամիկն տարի կըծրնանին . 1,200,000 հոգի . ասոնց կէսը քի 600,000ը մանչ էն: Ինչպէս որ ճիշտ բնուոն եղած է՝ այսչափ մանչ ծնածներէն մինչև 20 տարին հասնինէ որ է զինուորագրութե քարին, հաղիվ թէ կէսը կըծրնայ քի 300,000: Ուրեմն թէ որ 1792ին ծնածներէն ժողովքըվեցաւ 258,000 ինչպէս որ կերևնայ վերի ցանկին մէջ, կըմացվի թէ նոյն տարվան ծնածներէն որչափ մարդ ազատ կըծրնայ զինուորագրութէն:

Ինչպէս որ ճիշտ հիտապ եղանէ զինուորագրութե ցանկին վր՝ 1786էն մինչև 1795 ծնածներէն, հաղիվ թէ 4 բային մէկը մնայ, իսկ բոլոր մէկաները զայ եղան պատերազմի պատճառաւ:

Մայիսի գաղէթաներուն մէջը կարդացվեցաւ մէկ ծանուցման թուղթմը՝ որ հրատարակված էր հոկտեմբերի 24ին 1812, Մոսկովին բանակին մէջ:

„ կըհրամայվի ամիկն Ճէնէալներուն ու զօրապետներուն խաղախներու գունդին, որ այնպէս սաստիկ կերպով պաշարեն Փրանսըզին գունդը, որ Մաթօլօնը պիւէ չիկարենայ Փախչիլ . աս պատճառիս համար կըտորվի աս հրամանին հետ նշանները Մաթօլօնին՝ որ շուտով տարածվի ամիկն ղին, և ամիկնքը ըզգաստ ըլլան ձեռքէ չիփախցընելու: ”

Նշան

Նշանները՝ Նախօրէն կայտեր :

Կերպարանքը կոչու ու տգեղ . մազերը սև, շիտակ ու կարճ . մորուքը սև ու լցուն , և թռաշ ըրած է անկաճներէն վեր . ընթիվնէրը շատ թանձր ու դեպ'ի քիթին վր' ծռած . աջվընէրը թխամաղձային ու կրակոտ . քիթը արծվաքիթ ու չորս կողմը պլշտրկված է պուռնու թիով . կզակը լինէն շատ դուրս ցըցված . հասակը պըզտիկ և վրան առանց զարդարանքի . շատ անգամ' էն վրայէն կըհագնի մէկ մոխրագոյն զգեստովը չեճանազվելու համար , և իրեն քովէն մօտիկ ունի մէկ քէօլէմէնը :

Գիտէիէ Պօնաբառութիին ծննդէան օրը սարին Իրիւրան վրայ .

Փարիզու քիւթիւններուն մէջը զըտնըվելուցալ Պօնաբառութիին մկրտութի թուղթը . սակից կիմացվել թէ Պօնաբառութիին Տօրը անունը է Քառլօ Պօնաբառութի , և մօրը ա նունը է Լէթիցիա Ռամօլինի , ու ինքը ծննդէրէ 1968 ին ու փետրվարի 5 ին , և չէ թէ օգոստոսի 15 ին 1769 ը' ինչպէս որ կըսէին ամիկն Ֆրանսրզի օրացոյցները : Ոմանք կըսեն թէ այսպիսի փոփոխուելը ըրաւ առանց մէկ պատճառիմը , այլ միայն մէտէն այնպէս ուզէց տէի , այլ թէ որ արդէն նայվինէն Ինչպէս որ կըսէ նաև Տըպաիէ օրագրութիը Պօնաբառութիին տէյ պզտիկուց պէրի Ջլմարտութի չէր սիրէր , և իրեն տղակուէ ասենը պիլէ այն չափ վարժած էր ստախօսուէ' որ' մինչև ան տարբեր բաներու մէջը պիլէ ամմենևին չէր ըսէր Ջլմարիտը : Թէ որ այսպիսի ոչինչ բաներու մէջ միշտ խարդախուէ կըբանեցընէր ու սուտերով կըրոցէր Ջլմարտութիը , ինչ զարմանք է թէ որ իրեն ծըննդէան օրը ու տարին փոխէնէ : Աս Պօնաբառութիին ըրած փոփոխուէ վր' Եւրօպայի գաղէթանները կընեն աս հետևեալ խորհրդածուէ :

Ամիկն խաբէքայ մարդ երբոր կուզէ իրեն տէրութիը հաստատել ւոգէտ ու աւելորդապաշտ ժողովուրդներու մէջ , այսպիսիները կըջանան երևցընել թէ իրենք անմիջապէս աստուծակ' խրկրված են , և անկից առերեն իրենց տէրուէ իշխանուելը . ինչպէս Ճաբբօնին մէջ Տայրին , Էքիպտոսի մէջ Իսիտէին քուրմերը , հին գաղղիոյ մէջ Տրուիտեանք , որ հէմ թղթութի կընէին հէմ մարդարէուի , օրէնադրուի , քրմապետուի , դատարորուի , և վերջապէս ամիկն բան իրենք կընէին :

Աս վերջի ատենը որ գրեթէ ամիկնքը կըհաւատային թէ խրկրված է Պօնաբառութիին բոլոր Յըրս կառավարելու , ինքալ ջանաց

որ այսպէս բանմը ընէ' հասնելու հմր իրեն վախճանին . սկսաւ չորս դին հրատարակել թէ ինքը նոյն օրը ծնէրէ' որ օր եկեղեցին կըտօնէ փառաւոր հանդէսով Աճածնայ վերափոխումը , և ուզեց որ իրեն թագադրու թէ տարեկան հանդէսը ըլլովի համբարձման օրը . ուզեց միացընել իրեն հանդէսնէրը այսպիսի երևելի տօներու հետ , և այսպէս կուզէր խօթել մէկ նոր ծէսմը իրեն անունը համար , և միացընել թմուէթիը թագաւորութե հետ ու պատրաստել իրեն մէկ ամուսնութիմը , և արդէն իրեն անունը դրեր էր ամնաբարձր : Աերջապէս մէկ խօսքով ըսենք , թէ որ հիմակվան բարկըցած Եւրօպայի վէճակը իրեն թող տալու ըլլարնէ' անտարա կոյս կըհանէր իրեն սեպհակա մէկ ամուսնութիմը , և այսպէս կըխօթէր Եւրօպայի մէջ մէկ բռնաւորական կառավարութիմը' ի' չպէս որ հիմայ բոլոր Ասիայի ժողովուրդը կըտըբանկոր այսպիսի բռնաւորութե տակ , և չէն կընար աղաղակել թէ ատ բանը ընդէմ է բնութե , զերէմ մարդ մարդու վրան փրելուն վախճանը է' մարդուն երջանկուիը , և ոչ թէ իրեն քէֆին եկած օրէնքներով ժողովուրդը թշուառուէ մէջ ձգելը :

Մէկ Ֆրանսայի գաղէթանիմը մէջ կըսէր այսպէս Ֆրանսրզի գաղէթաններուն վր' :

„ Պօնաբառութիին տէրութե վերջի տարիները , Ֆրանսրզի գաղէթանները նկատմամբ , քաղաքական , ու պատերազմական վերաբերէլ բաներու կըզրէին ան' ինչ որ տուն կուտար տէրութե կառավարուելը , և որ չափ որ գաղէթաճինները կըջանային Նաբօլէօնին կողմը գրել , ի վր' այսր նմի կէնէ բաւական չէր սեպվէր : Պօնաբառութիին ուղի տահա իրեն ուզածինպէս ըլլայ տէի մէկ վճիռովմը սահմանեց նոր ընկերութիմը , գաղէթա շինելու և ասոնց գլխաւոր դրաւ տէրուէ ծերակոյտներէն մէկը . ասից ետև սկսավ ելլալ ան խոսովուէ ու հակառակուէ ձգող թուղթերը' որ խելմը ատեն արհամարհելի ու անդոսնէլ ըրին մեր օրագրուելը . աս գաղէթաճիններուն գլխաւորին կէլերը էր 24,000 հըր դըշ . իսկ մէկալ աշխատողներուն իւրաքանչիւրոց տասուերկուբազկան հազար դըշ :

Պօնաբառութիին շատ անգամ իմացուց թէ աւելըյանն կառնու ինկիլըէոռա մէկ տեղմը կէնալ , բան թէ Ինչպա կըզիին մէջ , զերէմ ինկիլըէոռա մէջ ըսաւ հիջ որ չէնէ կըտեսնըլի մեծութի ու հարստութի :

Աս գործքս' որ է պատմութի հիմակվան ատենիս , տասնըհինկ օրը մէյմը կըտարվի .  
' Ի ՎԵՆԵՏԻԿ ' Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ :